

19052

347.6

С - 25

0.

9.12.

290

ՀՐԱՏԱՐԱԿՑԱԿԱՆ ԸՆԿ
ՕՆՆԻԿ ԺՈՐ
Կ. ՊՈԼԻՍ 1912

Յ. ՇԱՀՐԻԿԵԱՆ

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

ԻՐԱԻԱԿԱՆ ԵՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՏԵՍԱԿԷՏԷՆ

Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ի

Ե Ի

ԱԶԳԱՅԻՆ ՍՈՆՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ

Ա Յ Ս Շ Ա Ր Ց Ի Մ Ա Ս Ի Ն

ԼՈՒՍԱՂՔԻՐ

Հրատարակչական Ընկերութիւն

Թիւ 3



Կ. ՊՈԼԻՍ

1912

347.6

Շ-25

3. ՇԱՐԻԿԵԱՆ

„ ԼՈՒՍԱՂՅԻ
ՀՐԱՏԱՐԱԿԵԱԿԱՆ ԸՆԿ
ՍՈՆԵՆԻ Ս.Տ.Բ
Կ. Պոլս 40
— 0000

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

ԻՐԱԻԱԿԱՆ ԵՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՏԵՍԱԿԷՏԷՆ

ԵԿԵՂԵՅԻԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ

ԱՅՍ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Бедняков
Категория



ԼՈՒՍԱՂՅԻԻՐ

Հրատարակչական Ընկերութիւն

Թիւ 3

19052
19061

4. ՊՈԼԻՍ

1912

38,000

113 JUL 2013

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամուսնական խնդիրը ամէն ընկերութեան և ամէն զարու մէջ իր բարդութիւններն ունեցեր է,

Սմուսնական խնդիրը՝ որ ամիջական ծնունդն է բաւրոյականի, բարբերու, նկարագիրներու, խառնուածքներու, սնտակական պայմաններու և միջավայրի, չէր կրնար Հայութեան համար եւս բացառութիւն ըլլալ և անոր մէջ ալ առաջնակարգ նշանակութիւն չստանայ:

Բայի բոլոր մարդկային ընկերութիւններու համար աւելի կամ նուազ չափերով ընդհանուր ընդթ աւնեցող գծերէն, ամուսնական խնդիրը ունի նաև Հայութեան համար իր յատուկ բարդութիւնները՝ որոնց լուծման անհրաժեշտութիւնը ո՛չ միայն անհատներ ևն զգացած, այլ և պաշտօնական մարմիններ կամ ներկայութիւններ, առանց սակայն լուծման յանգամ ըլլալու:

Եւ ես չեմ հաւատար որ ո՛ր և է ընկերութեան՝ առաւել ևս մեզի համար հնարաւոր ըլլայ այդ բարդ խնդիրը օրէնսդրութիւններով հիմնապէս լուծել: Հասարակական երեւոյթներ, չարիքներ կան՝ որոնք չեն մերնար, մինչև որ ազգ երեւոյթները, այդ չարիքները առաջացնող պատճառները չլերցուին:

Օրէնսդրութեան անհրաժեշտութիւնը զգացուած ըլլալը, օրէնսդրին միջամտութիւնը՝ ինքն ինկ չարիք մը,



21893-59+

չարիքին պաշտօնական հաստատութիւնն է: Չարիքը հիմնովին վերցուած կ'ըլլայ այն ժամանակ՝ երբ այլ եւս օրէնսդրութեան պէտքը չի զգացուիր:

Օրէնսդրութիւնը կամ օրէնսդրին միջամտութիւնը՝ որ ինքն ալ կնիթական ու ծնունդն է չարիքը արտադրող պատճառներուն, կը ստեղծէ միայն դարմաններ, չարիքը մեղմացնելու, անտանելին տանելի աստիճաններուն վերածելու:

Ամուսնական ըսուած այդ շարարատիկ չարքը վերստին դրուած է Ազգային Կեդր. Վարչութեան սեղանին վրայ, և ընտրուած է յատուկ Յանձնախումբ մը, որ ըսկրներ է զբաղիլ անով:

Թէև հաւատքը չունենանք անոր հիմնական լուծումին, բայց այն չափով ինչ չափով՝ որ օրէնսդրութեան մը կարող է մեղմացնել չարիքը եւ անտանելին տանելի չափերուն վերածել՝ կ'արժէ լրջութեամբ զբաղիլ առաջաջադրուած հարցով:

Այդ տեսակէտէն է որ պիտի աշխատիմ մօտենայ հարցին:

×

Ըսի թէ ամուսնական ինքիւրը՝ բայի իր ընդհանուր բնոյթ ունեցող գծերէն, ունի նաև հայկական իրականութեան յատուկ բարդութիւնները կամ կնճառտութիւնները:

Կարելի է բաժնել այդ հարցը հետեւեալ զլխաւոր մասերուն.

- ա. Իրաւասութիւն, Պետական եւ Ազգային:
- բ. Դասասանական կազմակերպութիւն եւ դասավարութիւն:
- գ. Ճիւղահամար:
- դ. Բաժանում:
- ե. Ամուսնալուծութիւն կամ ապահարգան:
- զ. Օժիտ եւ պարէն:

I

Ի Բ Ա Ի Ա Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Պ Ե Տ Ա Կ Ա Ն - Ը Ն Կ Ե Ր Ա Յ Ի Ն Տ Ե Ս Ա Կ Է Տ Է

Իրաւասութեան ինքիւրը կը բղիտի քաղաքական ու կրօնական բմբնումներէ:

Ամուսնական հարցերու մէջ կրօնական կամ աւելի ճիշդը եկեղեցիներու, հոգևորականութեան միջամտութիւնը բոլոր ազգերու մէջ ալ շատ հին է: Այնքան հին որ, ըստ իս, կը հասնի մինչև ընկերութիւններու նախկին կազմակերպութեանց, նահապետական չըջաններուն՝ երբ նահապետը կը ներկայանար օջախին, ցեղին գլուխը եւ օջախին, նախահայրերու, ոգիներու, սրբազան հուրի պաշտօնակատարը, պատգամատուն և քաղաքական հեղինակութիւնը:

Այդ հեղինակութիւնը զարգացեր, ուժեղացեր կամ թուլացեր է կրօնական-քաղաքական իշխանութեան զարգացման ու անկումի աստիճաններով:

Զինորա-քաղաքական իշխանութիւններու զարգացման դանազան փուլերը մեծ տեղ կուտան զինուորա-քաղաքական եւ կրօնա-քաղաքական հակամարտ պայքարներուն:

Այն օրէն որ կրօնա-քաղաքական իշխանութիւնները սահպուեր են տեղի տալ զինուորա-քաղաքական իշխանութեանց ուժին առջև, հետամտեր են քօմիբրօմիաներ ընել՝ որոշ իրաւասութիւններ պահելու եւ կիրարկելու համար:

Յաղթող գերակշռութիւն ստացողներն ալ պէտք են ունեցեր այդ քօմիբրօմիաներուն ընթացք տալ՝ եկեղեցին կամ հոգևորական հիէրարչին շահագործելու համար:

Այդ քօմիբրօմիաներէն սմանք նոյնիսկ դաւանութեան

կամ եկեղեցիի խորհուրդներու կարգ են անցեր, մինչև որ ժամանակակից պետական-աշխարհական ուղին հասեր է զարգացման, ուժի, ինքնավստահութեան այն աստիճանին՝ որ աշխատեր է քոմիբրոմիաներէն շատ բան ջնջել, զիջումները հա խել, ուրիշ խօսքով հետեւի աշխարհականացման սկզբունքին:

Այժմ այդ պայքարն է որ գոյութիւն ունի Եկեղեցիին և Պետութեան միջև:

Այդ քոմիբրոմիաներու, եկեղեցական խորհուրդներու շարքէն է նաև ամուսնական խնդիրներու իրաւասութիւնը:

Եւ քաղաքակիրթ երկիրներուն մէջ բացառութիւններ են անոնք ուր աշխարհականացման ուղին ու օրէնսդրութիւնը արդէն կը տիրապետեն, հակառակ եկեղեցիի բողոքին և յուզումին:

Ամուսնութիւնը՝ պտակի արարողութիւնով իրբեւ խորհուրդ Եկեղեցիի կամ իրբեւ պայմանադրութիւն ընկերական-քաղաքական կեանքի, իր ընդհանուր գծերով, մասնաշաղկապ ըմբռնումներու մէջ չի տարբերի ազատ ու անազատ ժողովուրդներու, անկախ ու հարկատու պետութիւններու միջև:

Անկասկած որ ընտանիքն ըլլալով ընկերա-քաղաքային կազմակերպութիւն մը, անոր առանցքը կամ ազդակը կազմող ամուսնութիւնը առնչութիւն չունի երկնային կեանքի ու հաւատալիքներու հետ, այլ պատկանելով դուռ երկրային, մարմնային կեանքին՝ բնականաբար ենթակայ ըլլալու է քաղաքական իշխանութեան և օրէնսդրութեան իրաւասութեանը՝ եթէ քաղաքական իշխանութիւնը ինք ևս բաժնուած ու ազատագրուած է կրօնա-քաղաքական ըմբռնումներէն, աւանդութիւններէն, խառնուրդէն ու հիմնարկութիւններէն:

Հայկական Եկեղեցին ևս, այլ եկեղեցիներու նման

պահեր է իր իրաւասութիւնը ամուսնական խնդրին մէջ և կազմեր է զայն իրբեւ իր խորհուրդներէն մէկը:

Այդ իրաւասութիւնը աւելի ուժեղացած, աւելի արմատացած է հայ ազգին կրած քաղաքական անկումներուն, տիրապետուած պետութիւններու քաղաքակիրթութեան աստիճանին, պետական կազմին, կրօնին և իրաւատիրական խտրութիւններուն բերմամբ:

Պատմական այս հայեցողութեան և հետեւողութեան հակառակ, Օսմանեան պետութիւնը վաղուց է որ կազմեր է տարբեր հայեցողութիւն ոչ-մահմէտական, մանաւանդ քրիստոնեայ եկեղեցիներու, ի շարս որոնց և Հայ Եկեղեցիի այս իրաւասութեան, ինչպէս և այլ իրաւասութիւններու նկատմամբ:

Ժամանակակից Թուրքիան զայն կը համարէ առանձնաշնորհում մը, քաղաքական իշխանութեան մէջ անհանդուրժելի իշխանութիւն մը, ուստի և պարբերաբար ջանք գործ կը դնէ կրճատելու այդ իրաւասութիւնը կամ առանձնաշնորհումը:

Թուրք մտքի զարթումը՝ որ յաճախ կը կատարուի անհամաչափ, միակողմանի, դեռ չի՛ կրնար անդրադառնալ թէ Քրիստոնեայ Ազգութիւններու վայելածը առանձնաճոհում չէ՛, այլ բնական իրաւունք, և հետեւանք՝ տիրող կրօնա-քաղաքական, կրօնա-ընկերային կարգերու:

Երբ պետութիւն մը՝ որ հիմնուած է կրօնական իշխանութեան վրայ, որ իրեն համար իսկ չունի քաղաքա-ամուսնական օրէնսդրութիւն, որուն ընտանեկան-ամուսնական կարգերն ու ըմբռնումները կը բղխին մահմէտական կրօնէն, ենթակայ են Շէրիին, այսինքն մահմէտական-կրօնական օրէնսդրութեան ու անոր դատական իրաւասութեան, — անբնական կ'ըլլար հիմնովին տարբերուող քրիստոնեայ ընտանեկան-ամուսնական, ընկերային կարգերն ու ըմբռնումները տիրա-

պետող տարրեր կրօնի տրամադրութիւններուն և իրաւասութիւններուն ենթարկել:

Նոյնիսկ Գրիստոնեայ պետութիւններուն մէջ տարբեր դաւանութիւններու պատկանող Գրիստոնեայ ժողովուրդներու համար ընդունուած ու յարգուած է այս իրաւունքը, զոնէ տեսականօրէն, որպիսին է Ռուսաստանի մէջ:

Այս տեսակէտէն առաջնորդուելով, իրականութեան մէջ կը տեսնենք թէ Հայ-եկեղեցին, կամ աւելի ճիշտը, Հայ ներքին ինքնավարութիւնը չի՛ վայելէր, կամ չէ՛ կրցեր ամբողջովին և գործնականապէս վայելել այն ամէն իրաւունքները՝ որոնք անմիջապէս կապուած են ամուսնական խնդիրներու հետ:

Ճիշտ է որ զուտ ամուսնական խնդիրներու վրայ՝ որպիսին են պսակ, բաժանում և ամուսնալուծութիւն, պետութիւնը չէ՛ դադրած նայիլ զուտ կրօնական հանդամանքով, չէ՛ մերժուած Պատրիարքարանի իրաւասութիւնը, բայց վէճի և թիւրմըմունումներու առարկայ են պարէնային (նաֆաքա), և մանաւանդ օծիտի վերաբերեալ խնդիրները:

Այն պետութիւնը որ իր կրօնակից ժողովուրդներուն համար համանման խնդիրներու վերաբերմամբ իրաւասուն կը ձանձնայ իր կրօնական իշխանութիւնը ու կրօնական տրամադրութիւնները, կ'ուզէ որ միևնոյն հաւասար իրաւունքը չվայելեն այլադաւան կրօններու ժողովուրդները և ենթարկուին Շէրիի տրամադրութեան և իրաւասութեան:

Ասիկա առնուազն անհաշտ է ժամանակակից քաղաքակրթական և իրաւարանական ըմբռնումներուն հետ:

Այս կարգի հարցեր այլ ևս սէտք չէ որ լուծուին ուժի չափերով, Ֆէրմաններով կամ Ֆէրմաններու մէջ մէկ բառ աւելի կամ պակաս գտնուելովը, Յունական

նին մէջ օծիտը յիշուած, Հայկականին մէջ յիշուած չէ խօսքերով. այլ, պէտք է լուծուին սկզբունքներով, իրաւական տեսակէտներով:

Հետևաբար, ամուսնական խնդիրներու մէջ ազգային ներքին ինքնավարութեան իրաւասութեան սահմանները ո՛չ թէ պիտի ձգտին սահմանափակուելու, այլ ա՛լ աւելի ընդարձակուելու, կամ լաւ ևս՝ իրենց տրամարանական, իրաւական ատիճանին վերածուելու՝ այնքան և մինչև այն ժամանակ, որքան ժամանակ որ մահմետական և քրիստոնեայ կրօններով կը տարրերին ընկերային, ընտանեկան, ամուսնական այդ կարգի ըմբռնումները, աւանդութիւնները, կարգերը և տրամադրութիւնները ու Շէրիին կը մնայ իրաւասուն մահմետական հասարակութեանց համար:

Պետական-քաղաքական տեսակէտէն՝ իմ պարզած հայեցողութեամբ, ակներև է որ մենք չենք նայիր երբեք ամուսնական խնդրին վրայ՝ իրբև կրօնական աֆքի մը վրայ:

Հայ-Ազգային ներքին ինքնավարութեան մէջ, ամուսնական խնդիրներու վերաբերմամբ, իրաւասութեան ընդլայնումի մեր պահանջը՝ չի բղխիր ուրեմն կրօնական ըմբռնումներէ:

Ինչպէս Ազգային ներքին ինքնավարական թուր իրաւասութիւնները, նոյնպէս և ամուսնական խնդիրներուն մէջ ներքին ինքնավարութեան իրաւունքը մենք չենք ընդունիր և պիտի չընդունինք իրբև առանձնաւնորհում, — բառ մը, չարաբաղդ պատճառակալ բացատրութիւն մը՝ որ փակցուցեր են ոչ-մահմետական ժողովուրդներու ձակտին իրբև ճնորհ, իրբև ոլորումութիւն:

Դեռ պետական սահմանադրութեան վերջապտարարութենէն առաջ ալ, արտասահմանեան թուրք մամուլին մէջ, թուրք մտաւորականութեան ամենայառաջադէմ, ամենազարգացած ու խոհուն համարուած շատ

յարգելի ներկայացուցիչ մը իսկ՝ ենթակայ այդ առանձնաճանաչումներու թիւրիմաց գաղափարի նախապաշարման, ցաւով ու զայրոյթով կ'ընդդիմաբանէր թէ «ո՛ւր է տեսնուած, ո՛ր ուրիշ երկրի մէջ է շնորհուած ա'յնքան ազատութիւններ և պաշտպանութիւններ որքան թուրքիոյ մէջ՝ ուր Պատրիարքարանները դատական իրաւասութիւն անգամ կը վայելեն...»

Դժուար չէ՝ մակարերել որ՝ եթէ նոր-թուրք մտայնութեան ամենազարգացածն ու խոհունը այսպէս կը նայի դրութեան վրայ՝ նոյն իսկ յեղափոխական շրջանին՝ յեղափոխական օրկանի մը մէջ, ապա նուազ աստիճանի վրայ գտնուողները և մանաւանդ պաշտօնական մտայնութիւնները ո՛ր պիտի ներքին համոզումներ պիտի ունենան և ո՛ր պիտի ձգտումներ պիտի տածեն հանդէպ այդ իրաւունքներուն:

Տարաբաղդաբար ոչ-մահմետական ժողովուրդներն ալ այդ իրաւասութիւններ որակելու և ըմբռնելու տեսակէտէն ազատ չեն նախապաշարումներէ:

Դեռ մինչև այս օր ալ այդ իրաւունքները կը պաշտպանուին իբրև առանձնաշնորհումներ, և կը հիմնուին ֆէրմաններու վրայ:

Ի այց իրականութեան մէջ այդպիսի բան գոյութիւն չունի: Ոչ-մահմետական ո՛չ մէկ ժողովուրդ չէ՝ վայելեր և չի՛ վայելեր ո՛չ մէկ առանձնաշնորհում:

Ո՛չ թէ իսլամին վայելած իրաւունքներէն բացառիկ առանձնաշնորհում մը, այլ մանաւանդ հաւասարն անգամ եթէ վայելէինք, ամբողջ թուրքիան դրախտավայր կը դառնար:

Անհրաժեշտ է ջնջել այս թիւրիմացութիւնները առանձնաճանաչումներու վերաբերմամբ: Անհրաժեշտ է ջնջել օրէնքներէն, ֆէրմաններէն և Գանունը էսասիի որոշ յօդուածներէն այդ առանձնաճանաչում բացատրու-

թիւնը և տալ այդ իրաւունքներուն իրենց բնական, իրաւաբանական, սկզբունքային արժէքն ու ըմբռնումը:

Սալիֆայութեան և Սուլթանութեան միացեալ Պետութեան մէջ՝ իսլամ ընկերութեան, իսլամ ընտանիքի, իսլամ ամուսնութեան իրաւասու դատաւորը իսլամ կրօնաւոր—Շէրիի դատաւորն է և ո՛չ քաղաքայինը ապա ուրեմն նոյն տրամաբանական հետեւողութեամբ՝ քրիստոնեայ ընկերութեան, քրիստոնեայ ընտանիքի և անոր ամուսնութեան իրաւունքի դատաւորն ալ ըլլալու է նոյն ընկերութեան պատկանող իրաւասու մարմինը:

Պարէնի և օժիտի խնդիրներն ալ ինչքան որ ըստ երեւոյթին քաղաքացիական իրաւունքներու վերաբերեալ թուին, բղխելով նոյն ամուսնական խնդիրներէն, բնականաբար ենթակայ պիտի ըլլան ամուսնական խնդրի դատաւոր-իրաւասուին,— որովհետև քրիստոնեայ և մահմետական ընկերային-ընտանեկան ըմբռնումներն ու զանազանութիւնները, այդ ըմբռնումներէն և զանազանութիւններէն բղխող պատճառներն ու հոգեբանական տրամադրութիւնները՝ գոյութիւն ունին և կ'ազդեն պարէնի ու օժիտի խնդիրներուն մէջ ալ:

Նոյն իսկ դատաւորին անհատականութիւնը, ամուսնական դատը լսած ու վճռած ըլլալն ու չըլլալը կ'ազդէ և անխուսափելիօրէն ու հոգեբանօրէն պիտի ազդէ պարէնի ու օժիտի վերաբերեալ վճիռներուն վրայ:

Եթէ ամուսնութիւնը պայմանադրող կարգերն ու կանոնները կը տարբերին իսլամի ու ոչ-իսլամի միջև, եթէ ընտանեկան կապերն ու յարաբերութիւնները կը զանազանին մահմետական և ո՛չ-մահմետական կազմերու միջև, եթէ կը տարբերին նաև ամուսնութիւնը, պայմանադրութիւնը խզող օրինական ու

բարոյական ըմբռնումներն ու պայմանները՝ մահմետականի և ոչ-մահմետականի համար, — ապա ուրիմն, պիտի տարբերին նաեւ անոնց հետեւանք եղող գնահատումները՝ փոխարինութեան, վարձատրութեան, տուժելու և պարտադրելու թեւադրող հոգեբանական տրամադրութեանց ու նկատումներու մէջ, որոնք կը տարբերին մինչև իսկ ընտանիքէ ընտանիք, անհատէ անհատ միեւնոյն ընկերութեան մէջ:

Եւ հետեւաբար, ամուսնական հիմնական դատը լսող և քննող դատաւորը միայն կրնայ խղճամիտ կերպով ու մարդկօրէն գնահատումն ընել թէ՛ կենակցութիւնը, բաժանումը կամ ապահարզանը վճռած կողմերէն ո՞րը, ի՞նչ չափով և ո՞րպիսի փոխարինութեան, պարտադրութեան, տուժումի կամ պատիժի ենթարկուելու է:

Դատաւորին այս գնահատումը, անոր հոգեբանական տրամադրութիւնն ու թեւադրութիւնը կը բղխին ո՛չ միայն իր անհատականութենէն, այլ հիմնական դատին պարագաներուն ընդհանուր բնութենէն, կողմերու յայտ բերած բարքերէն, ընդունակութիւններէն, հիմնական դատին վճիռը թեւադրող պատճառներէն ու նկատումներէն:

Այս պայմաններէն, յատկութիւններէն ու հնարաւորութենէն զուրկ է այն դատաւորը՝ որ չէ վճռեր հիմնական դատը և անձնապէս իր կրօնային, ընկերային և բարոյական ըմբռնումներովն ու էութեամբը չի՛ պատկանիր դատավար կողմերու ընկերութեան. հետեւաբար իր վճիռն ալ, չի՛ կրնար ըլլալ արդար ու բաւարար:

Մեր մէջ իսկ տատանումներ կան թէ օժիտի հարցը ի մասնաւորի յիշուած ըլլալով միայն Յոյն Պատրիարքի Ֆէրմաններուն մէջ, գործադիր իշխանութիւնը պիտի չճանչնայ այդ կարգի խնդիրներու վերաբերմամբ մեր իրաւասութիւնը:

Բայց եթէ ընդունինք որ իրաւունքները չեն բխած միայն Ֆէրմաններու շնորհներէն, և որոնք շնորհներ չեն՝ այլ բնական իրաւունքներ, ընկերային կեանքի անհրաժեշտութիւններ, — դուռար չըլլար նկատել և հետեւցնել թէ Հայ Պատրիարքներու Ֆէրմաններուն մէջ, կամ աւելի ճիշդը, ներքին ինքնավարութեան օրէնքին մէջ օժիտի և պարէնի խնդիրներուն յիշատակուած չըլլալը հետեւանք է եղեր ոչ թէ այդ իրաւունքը մեզի զլացուած ըլլալուն, — այդպիսի խտրութիւն չէր կրնար և չի՛ կրնար արդարանալ կամ պաշտպանուիլ պետական ո՛չ մէկ հայեցակէտով —, այլ օժիտի դրութիւնը մեր մէջ ընդունուած և ամուսնական յարաբերութեանց մէջ անտեսական պայմանները նկատի առնուած չըլլալէն:

Բայց որովհետեւ կեանքը, անկախ մեր պաշտօնական շրջանակներու կամեցողութենէն, կը դնէ իր կնիքը մեր իրականութեան վրայ ալ և այսօր այդ պարէնի և օժիտի վէճերը մաս կը կազմեն մեր ամուսնական խորնդիրներուն, բնական հետեւողութեամբ հարկ է ըմբռնել որ այդ խնդիրներն ալ պիտի կազմեն մասը ամուսնական վէճերու լուծման ու վճիռին, մտնելով մեր ներքին ինքնավարական իրաւասութեան մէջ. ուստի և պարտաւոր ենք պաշտպանել մեր այդ իրաւունքը և ո՛չ թէ շարունակել մնալ անբնական զիջումի ու համակերպութեան ընթրնումներու մէջ:

Հանդէպ պետութեան, հանդէպ քաղաքական իշխանութեան, մեր Ազգային իրաւասութեան այս հայեցակէտերէն անկախ՝ կայ նաեւ ներքին իրաւասութեանց սկզբունքային հայեցողութիւնը և գործնական կիրառութիւնը, որոնք նոյնքան ու գուցէ աւելի կարեւորութիւն ունին մեզի համար:

ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒԱՍՈՒԹԻՒՆ

Պետական-քաղաքական և ընկերային տեսակէտով մեր Ազգային իրաւասութիւնը պարզուելէ, սկզբունքային այս հայեցողութիւնները ընդունելէ յետոյ, դժուար չպիտի ըլլայ, կարծեմ, տրամաբանական յարակցութեամբ անցնիլ այն հարցին թէ՛

— Ուրեմն ի՞նչ տարր, որպիսի մարմին, ի՞նչ հեղինակութիւն և օրէնսդրութիւն պիտի ըլլայ այդ իրաւունքը կիրարկողը :

Իրմելով Ազգ. Սահմանադրութեան, որ մեր ներքին ինքնավարութեան սահմաններն ու օրգանները դժող հիմնական օրէնքն է, հոն կը դասենք արդէն հիմը մեր հայեցակէտին, որ ուրիշ բան չէ՛ եթէ ոչ այն թէ ամուսնական վէճերը ընկերային-աշխարհային կեանքի սկզբունքով պետք է լուծուին :

Ազգ. Սահմանադրութիւնը իր 47րդ յօդուածով կը հիմնէ Դատաստանական Խորհուրդ մը :

Ահա՛ այդ յօդուածին առաջին պարբերութիւնը. «Դատաստանական Խորհուրդը կը բաղկանայ ութ իրաւագէտ և ամուսնացեալ և քառասուն տարին լրացուցած անձերէ, որոնց չորսը եկեղեցական և չորսը աշխարհական պիտի ըլլան» :

Ազգ. Սահմանադրութիւնը խմբագրողները ասով ալ չեն բաւականացեր : Երկրորդ պարբերութիւնով շեշտեր են առաջինին ղեկավարող ոգին ու սկզբունքը : Ահա՛ և երկրորդ պարբերութիւնը.

«Դատաստանական Խորհրդոյ նախագահը Պատրիարքի փոխանորդն է, և անդամներուն բոլորն ալ Խառն ժողովոյ կողմէն կ'ընտրուին քուէից առաւելութեամբ» :

Անշուշտ Դատաստանական Խորհուրդը չէ՛ հիմնուած միայն ամուսնական վէճերու քննութեան համար. և արդէն յօդուածին խմբագրական ձեւը ընդհանուր իմաստ մը կը կրէ. բայց թէ խմբագրողները գլխաւորաբար նկատի են ունեցեր ամուսնական վէճերը, անկէ յայտնի է որ Դատաստանական Խորհուրդի անդամակցութեան իբրև պայման նշանակուած յատկուած թիւներէն մէկն ալ — եկեղեցական թէ՛ աշխարհական — ամուսնացեալ ըլլալու պայմանն է :

Պայմանադրել որ Դատաստանական Խորհուրդը կազմուած ըլլայ իրաւագէտ, ամուսնացեալ և քառասուն և քառսուն տարեկան անձնաւորութիւններէ, կը նշանակէ ամուսնական վէճերը վճռելու համար փնտռել այնպիսի անձնաւորութիւններ, որ ըլլալով ամուսնացեալ, ծանօթ են ամուսնական կեանքին՝ իրենց իսկ սեփական կեանքովը, ընդունակ են զգալու ամուսնական կեանքի դառնութիւններն ու պահանջները, հասած կամ լրացուցած ըլլալով քառասուն տարին՝ օժտուած են փորձառութիւնով, հասունցած են տեսական ու փորձառական հայեցողութիւններով, ազատ են երիտասարդական յախուռն միտումներէ ու դատողութիւններէ, ըլլալով իրաւագէտ՝ ընդունակ են հիմնաւորելու վճիռները օրինական արդար ու խղճամիտ սկզբունքներու և տրամադրութեանց վրայ :

Ազգային Սահմանադրութեան, որ մեր Ազգային Սրբութիւնն է, նուիրագործած այս որոշ ու յտակ մեկնակէտները՝ բաւական են անվիճելիօրէն մեզ ընդունել տալու որ՝ մեր Սահմանադրութեան հիմնադիրները ամուսնական խնդիրներուն վրայ նայեր են իբրև զուտ ընկերա-քաղաքային ընտելում և հիմ ունեցող խնդիրներու վրայ, և իբրև այդպիսին, ղեկավարուեր ու օրէնսդրեր են ընկերա-քաղաքային, իրաւային և իրաւաստական ըմբռնումներով ու սկզբունքներով :

Ատով չեմ ուզեր ըսել թէ օրէնքը անթերի է, թէ քննադատելի, սրբազրելի, լրացուելիք կողմեր չունի, այլ այն թէ՛ էականը այն է որ, — ամուսնութիւնը անկախ եկեղեցւոյ խորհուրդ նկատուելու կրօնական ըմբռնումէն, է և ընդունուած է իբրև զուտ ընկերային-քաղաքային, ընտանիքի հիմնարկութեան, կազմակերպման յատուկ դաշինք մը, և հետեւաբար իբրև այդպիսին, իր բոլոր մասնիկներովը ենթակայ է համապատասխան իրաւասութիւններու, կանոններու, օրէնքներու և մարմիններու:

Հակառակ պարագային, — չպիտի ընդունուէր և ներմուծուէր Դատաստանական Մարմին մէջ աշխարհականի դերն ու մասնակցութիւնը, չպիտի պարտադրուէր եկեղեցականին ամուսնացած ըլլալը, չպիտի պահանջուէր իրաւագիտական հմտութիւնը անխտիր աշխարհական և եկեղեցական բոլոր անդամներուն համար:

Իսկ եկեղեցականներու մասնակցութիւնը աշխարհականին հետ հաւասար թուով, ո՛չ միայն չենթադրեր կրօնակեղեցական առանձինն հայեցակէտ, այլ մանաւանդ կը հաստատէ այն թէ ամուսնացած հայ հոգեւորականութիւնը անխտիր մաս կը կազմէ հայ ընկերային կազմին:

Նոյն իսկ հայ եկեղեցին ինքը՝ իր ծագման ու էութեան մէջ, հետեւելով ժողովրդի բնատուր դեմոկրատական, աշխարհիկ հակումներուն և պահանջներուն, չէ՛ ընդուներ աշխարհականէն, ժողովրդէն անջատ ու բարձր հեղինակութիւն, և բոլոր եկեղեցահիէրարչիական, ծիսա-դաւանական հարցերու մէջ, որոնք առնչութիւն են ունեցեր ընկերային խնդիրներու և կարգերու հետ, ժողովուրդին ձայնն ու կամքն է եղեր առաւելապէս կշռողը քան հոգեւորականինը:

Այդ բանը կը տեսնենք ամուսնական վէճերու մ-

1283-55

մուսնալուծութեան եւլն.ի վերաբերեալ եկեղեցական ըսուած կանոններու պատմական ուսումնասիրութեան առիթով ալ:

Տարաբախտաբար, Ազգային Սահմանադրութեան ոգին մնացեր է միայն զայն ննօղներուն կամ կմբազրողներուն մտածողութեան ու ցանկութեան մէջ: Իրականութեան մէջ, ինչպէս Սահմանադրութեան այլ սկզբունքները, նոյնպէս և ամուսնական խնդրի վերաբերեալ սահմանադրական ոգին, որ մենք մէկ բառով կ'անուանենք աւխարհական, աղճատուեր է ստորիճանաբար, մանաւանդ Հիմնադիրներուն ասպարէզէ քաշուելէն վերջ և ստացեր է զուտ կրօնական բնոյթ. Դատաստանական Խորհուրդին չէ՛ տրուեր իր իրաւասութեան բարձրութիւնն ու հեղինակութիւնը: Կրօնական ժողովն ու կուսակրօն հոգեւորականութիւնը իրացուցեր են իրաւունքներ կամ իրաւասութիւններ, այնպէս որ ստեղծուեր է քառսային վիճակ մը:

Դ Ա Տ Ա Ս Տ Ա Ն Ա Կ Ա Ն

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

Ըսի արդէն թէ Ազգ. Սահմանադրութեան 47րդ յօդուածը ի՛նչքան ալ ընդհանուր իմաստ կրէ, ասով մէկտեղ անոր կազմութիւնը յատկապէս և գլխաւորաբար ամուսնական վէճերու համար է:

Նոյն յօդուածին երրորդ պարբերութիւնը բաւական է հաստատելու այս հիմնակէտը:

Այդ պարբերութիւնը կ'ըսէ.

«Դատաստանական Խորհրդոյ պաշտօնն է՝ ընտանեկան վէճերը լուծել, և Բ. Դրան կողմէ Պատրիարքարան յանձնուած դատարանական հարցերու վերաբերեալ համաձայնութեան համար քննել և որոշել»:



Գիտենք որ այժմ Բ. Դրան կողմէ ո՛չ մէկ դատ Պատրիարքարան չի՝ յանձնուիր և պիտի չյանձնուի :

Ի՞նչ դատերու կարող էին ակնարկուած ըլլալ, որոնք Բ. Դրան կողմէ յանձնուեր են եղեր երբեմն :

Եթէ աչքի առաջ ունենանք Ազգ. Սահմանադրութեան վաւերացուած կամ խմբագրուած թուականը, եթէ նկատի ունենանք այն ժամանակի պետական հիմնարկութեանց՝ Օրէնսդիր, Դատական և Գործադիր իշխանութեանց կազմակերպութիւնը, եթէ ծանօթանանք այն ժամանակի տիրող կարգերուն և յարաբերութեանց, կը տեսնենք որ այդ թուականը կը զուգադիպի 1856էն յետոյ, Փարիզի Դաշնագրով իսկ յանձնարարուած պետական վերակազմութեան թուականներուն. երբ Դատական կազմակերպութիւնը իր սազմային կամ նախնական աստիճաններուն վրայ էր դեռ, երբ յաճախ Պետական Խորհուրդը՝ իր օրէնսդրի հանդամանքով իսկ դատական դեր կը կատարէր նոյն իսկ մասնաւոր քաղաքացիական դատերու վերարեմամբ, երբ նոյնիսկ Գործադիր իշխանութիւնը երբեմն կը մասնակցէր դատական բաղադրի մարմիններուն, երբ Պետութիւնը կը զգուշանար քրիստոնեաները Շէրիի դատարանները զրկելէ՝ այդ ժամանակները քրիստոնեայ Պատրիարքարանները և Առաջնորդարանները ստացեր էին տեսակ մը հաւատարմութեան և թէ՛ կառավարութիւնը կարծէք զլիւն ցաւ մը տեսնելու համար, գանգատող քաղաքացիները կը զրկէր իրենց պատկանած Պատրիարքարաններուն, և թէ՛ հասարակութիւնը յաճախ ինքը կը դիմէր իր Պատրիարքարանը կամ Առաջնորդարանը :

Ահա՛ այս կարգի խնդիրներ միայն, իմ կարծիքով, մեր Սահմանադրութեան յիշեալ պարբերութեան մասը նկատի ունեցած է. իսկ այդ մասը իր դոյուրութեան իրա-

ւունքէն դադրած է՝ յորմէ հետէ որ Դատական կազմակերպութիւնը ու դատարաններուն իրաւասութիւնները օրէնքով բաժնուած ու որոշուած ըլլալու հետեւանքով՝ ո՛չ կառավարութիւնը կարող է ո՛ր և է դատուարկել Պատրիարքին, և ո՛չ ալ Պատրիարքարանները կարող են ձեռնհաս ըլլալ Ամուսնական և Կտակային դատերէ դուրս քաղաքացիական դատերու միջամտելու :

Ի իտեղի է որ «ընտանեկան վէճերը լուծել» ըսելով՝ օրէնքը ամուսնական խնդիրներու վերաբերմամբ լիակատար իրաւասութիւն կուտայ Դատաստանական Խորհուրդին :

Հետեւարար, երբե՛ք ամուսնական դատերուն չի վերաբերիր կրկ պարբերութեան տրամադրութիւնը՝ որ կ'ըսէ. «Երբ պատահի այնպիսի դատ մը զոր Դատաստանական Խորհուրդը իր ձեռնհասութենէն վեր դատէ, ըստ պահանջման խնդրոյն՝ կա՛մ Կրօնական կամ Քաղաքական և կա՛մ Խառն Ժողովոյն յանձնուելուն հարկաւորութիւնը կը ցուցնէ» :

Օրէնքը երբ անգամ մը լիակատար իրաւասութիւնը տուեր էր Դատաստանական Խորհուրդին, այլ եւս չէ՛ր կրնար հակասել ինքն իրեն և ենթադրել որ Դատաստանական Խորհուրդին չպատկանող ամուսնական դատեր ալ կ'ըլլան :

Եւ որովհետեւ օրէնքին ենթադրած պատահականութիւնը դատի մասին է և ո՛չ թէ դատէն ծնունդ առնող ո՛ր և է խնդրի, կարելի չէր կասկածիլ որ ամուսնական դատերէ ծնունդ առնող ո՛ր և է կէտի համար Դատաստանական Խորհուրդը անձեռնհաս կարող է նկատուիլ :

Բայց Պատրիարքարանը՝ նախ Դատական Խորհուրդին կազմը օրէնքի հակառակ զարտուղութեան է ենթարկած և ապա անոր իրաւասութիւնը կրճատած :

կազմը զարտուղութեան է ենթարկած, որովհետև եթէ օրէնքը պարտադրած է որ այդ մարմինը կազմուած պիտի ըլլայ ամուսնացեալներէ, նախագահը բացառութիւն չէր կարող կազմել, ուստի և Պատրիարքական Փոխանորդները ամուսնացած հոգևորականներէ պիտի ընտրուէին, որպէս զի կարողանային նախագահել Գատաստանական Խորհուրդին:

Իսկ իրականութիւնը բոլորովին հակառակն է եղեր: Եթէ չեմ սխալիր, միայն Խրիմեան Պատրիարքի օրով մէկ անգամ Մկրեան քահանան այդ պաշտօնին արժանացեր է, իսկ անկէ առաջ և յետոյ շարունակաբար կուսակրօնները, մինչև իսկ երիտասարդները գրաւեր են այդ տեղը:

Գատաստանական Խորհուրդի իրաւասութիւնը կրօնատուեր է, որովհետև, թէև նախնական քննութիւնները կատարուեր են Գատաստանական Խորհուրդներու կողմէ, թէև շատ անգամ որոշումներ ալ տրուեր են, ջայց ամէն անգամ որ բաժանման կամ մանուաւնդ ամուսնալուծման խնդիր է ծագեր, Գատաստանական Խորհուրդը առ առաւելն կարծիքի ձեւով որոշումներ է տուեր և վերջնական վճիռը տալու համար յղեր է Կրօնական Ժողովին, և Կրօնական Ժողովն ալ երբեմն Խառն Ժողովին:

Այս Բարեկոնեան դրութեան վերջ տալու պահանջը զգացուեր է միան Աշրդեան Պատրիարքի օրով. 1893 թուականին, նախաձեռնութեամբ այն ժամանակի Գատաստանական Խորհուրդին, Խառն Ժողովի կողմէն կազմուեր է Հրահանգ մը: Սակայն այդ Հրահանգն ալ իր այլ թերութիւններուն հետ կը միացնէ նաև այն թերութիւնն ալ որ՝ Խորհուրդի վճռադրերուն Տեղեկագրութեան ձև, և Պատրիարքին ու առաջնորդներուն պիտի առաւունք է տուած՝ առանց կողմերուն առարկութեան

և պահանջին, երբ որ ուզեն, Խառն Ժողովի քննութեան ենթարկեն:

Եւ Խառն Ժողովը երբեմն ինք կը սկսի, ինչպէս և Կրօնական Ժողովը, վերստին քննութիւններ կատարելու և վճիռներ արձակելու:

Ո՛չ մէկ կանոն կամ հրահանգ չի կրնար օրէնքի որոշումատին ու ուղիին հակառակ տրամադրութիւն ունենալ՝ ցոյտի չի բղխիր Օրէնսդիր Իշխանութենէն:

Բայց մեր՝ ազգ. Գործադիր Մարմինը ինքզինքը գերազասելով օրէնսդրի և օրէնքի հեղինակութենէն Սահմանադրութեան յիշեալ 47րդ յօդուածի 5րդ սարբերութեան բացորոշ տրամադրութեան հակառակ տուեր է անկախ իրաւունքներ Պատրիարքին ու առաջնորդներուն:

Այնուամենայնիւ, եթէ այդ հրահանգը նոյնութեամբ գործադրուէր, դարձեալ որոշ կարգ ու կանոն, սխտէ՛մ մտցուած կ'ըլլար:

Գոնէ այդ Հրահանգը Կրօնական Ժողովին առանձինն ո՛ր և է իրաւասութիւն չի՛ տար, բայց բացառութիւններ չեն որ Կրօնական Ժողովը միջամտած, ընդունած և վճռած ըլլայ դատեր:

Իսկ գաւառներու մեծագոյն մասին մէջ հազիւ թէ գոյութիւն ունի Գատաստանական Խորհուրդի անունը:

1909ին, եթէ չեմ սխալիր, Կեդր. Վարչութիւնը վերստին աշխատեցաւ անկարգութիւններուն վերջ դնել, և հիմ ունենալով վերոյիշեալ Հրահանգը, նոր շրջարերականով մը հրահանգ տուաւ դաւառները, բայց ամենազարգացած համարուող կեդրոնավայրերէն եգիպտոսը փութաց բողոքել այդ կանոնաւորութեան դէմ:

Այ՛քի առաջ ունենալով այս ամէնը, աւելի քան կէս դարու, անցեալն ու ներկայ իրականութիւնը.

մէկզի առնելով հարցին ձեւական կողմը և նկատի ունենալով միայն օրէնքի ուղին, ինքն ըստ ինքեան հարց կը ծագի թէ արդեօք այսօր եւս հնարաւոր է օրէնքի պահանջած իրաւագէտ, ամուսնացեալ և քառասուն տարին լրացուցած չորս եկեղեցական և չորս աշխարհական անդամներ գտնել՝ որոնք ստանձնէին անձնուիրաբար, բարեխղճութեամբ դատաստանական այս ծանրակշիւ բեռը:

Կը կասկածիմ:

Յետոյ: Թէ՛ Սահմանադրութեամբ և թէ՛ առհասարակ ժամանակակից իրաւական ըմբռնողութեամբ, դատաւորին մարդկայնական գիտակցաբար կամ անդիտակցաբար սխալն ու թերութիւնը ուղղելու համար ընդունուած են դատաստանական մարմիններու աստիճանաւորումները:

Շատ բնական է մտածել և ընդունիլ որ եթէ Նախնական Ատեանի մը, որպիսին է Դատաստանական Խորհուրդը, կազմութեան համար անհրաժեշտ պայման է իրաւագէտ, ամուսնացեալ և քառասուն տարին լրացուցած ըլլալ, ապա ուրեմն նոյն Նախնական մարմնի սխալները, թերութիւնները կարենալ ուղղելու, անկէ աւելի բարձր կանգնելու համար իրաւագիտական, ամուսնացեալ կեանքի ու տարիքի աւելի բարձր արժանիքներն ու հասունութիւնը ունեցող, բացարձակ վստահութիւն գրաւող անձեր պէտք է ըլլան անոնք՝ որոնք պիտի կոչուին Նախնական Ատեանի միջոցներն ու քննութիւնները վերստուգելու և ուղղելու:

Իսկ մենք գիտենք որ Խառն Ժողովի մէկ մասը ո՛չ ամուսնացեալ, կամ կուսակիցի անուանուող դասէն է. Խառն Ժողովը կազմող ժողովներէն Կրօնականին մէջ, իրաւագէտներ կամ բոլորովին չկան և կամ եթէ

գտնուին՝ հազուադէպ են, ուստի և այդ Ժողովը՝ համաձայն Սահմանադրութեան պայմանաբարձ բացարձակ յատկութիւններուն, չի՛ կրնար երբէ՛ք Դատաստանականի վերաբերյալ կամ վնասելի ստեանը ըլլալու իրաւունքն ստանալ:

Այս գիտողութենէն պէտք է հետեւցնել՝ որ Քաղաքականը լիովին կը կրէ պահանջուած յատկութիւնները: Ընդհակառակը: Քաղաքականի առաւելութիւնը կրօնականին համեմատութեամբ է:

Եւ այս պայմաններուն մէջ ինձի կը թուի որ թղթի վրայ ի՞նչ կազմակերպութիւն ալ որ ցանկանք տալ, ի՞նչ հրահանգ ալ որ գծենք, իրերու ընթացքը մեծ տարբերութիւն չի՛ կրեր:

Եթէ կ'ընդունինք որ ամուսնական վէճերը մեր հասարակական-ընկերային մարմնի վրայ բացուած խոչոր վէճք մըն են, եթէ կ'ընդունինք որ այդ վէճքին հնարաւոր դարմանը տանիլ անյետաձգելի և հրամայողական պահանջ է, մակերեւութային ձեւական փոփոխութիւններով պէտք է բաւականանալ և դատաստանական մարմնի առաջին և երկրորդ աստիճանները պէտք է կազմել անպայման մասնագէտներէ, սահմանադրութեան պայմանաբարձ յատկութիւնները կրող, անպայման բարոյական վարկ ունեցող, անկաշտութեամբ վստահելի անձնաւորութիւններէ, զոնէ կեդրոնի մէջ:

Իսկ որպէսզի այդպիսիները հնարաւորութիւն ունենան ամբողջովին իրենց դատաւորական պարտակալութեանը նուիրուելու, պէտք է հրամարիլ այդ պաշտօնը իրբեւ ձրի ազգասիրական աթոռ նկատելէ, պէտք է վերածել զայն մշտապէս ատեաններու բաւարար սոճիկներով, մարդկանց պէտք է ապահովել իրենց դիրքին համապատասխան կեանք:

Եթէ այս սկզբունքը, հիմնարկէքը ընդունիլ և կիրարկելը զո՞հաբերութիւն իսկ համարուի, այդ զոհաբերութիւնը ո՞չ կարելիութիւնէ հեռի է և ո՞չ ալ մեծ զոհաբերութիւն մըն է համեմատաբար այն զոհերուն՝ զորս կը պատճառեն տարուէ տարի ընտանեկան վէճեր՝ քայքայելով բազմաթիւ ընտանիքներու և անհատներու կեանքը:

Սահմանադրութեան ալ չի՛ հակասեր, որովհետեւ երբեք չէ՛ արգելուած որ Վարչութիւնը որոշ իրաւունքներով խորուրդներ, յանձնախումբեր կազմէ:

Այս հիմնարկէքը դնելէ յետոյ դժուար չէ՛ մնացեալը լրացնել:

Քննադատական ուսումնասիրութեան մէջ նպատակ չունենալով մանրամասնութեանց վրայ կանդ առնել և կամ օրէնսդրական նախագիծ կազմել, հասարակական ուշադրութեան առարկայ կը դարձնեմ միայն ընդհանուր դժեր:

Դատաւարական օրէնքին նպատակը պիտի ըլլայ՝ դատ վարող կողմերուն դատը, առարկութիւնները և պաշտպանութիւնը, ներկայացնելու և ապացուցանելու ձևերն ու պայմանները, ինչպէս և նախնական, վերաքննիչ և վճարեկ դատարաններու ձևութեան սահմանները:

Այդ կողմէն գոյութիւն ունեցող և ի դործադրութեան եղող միակ կանոնադրութիւնը՝ Դատաւարութեան «Հրահանգը», շատ քիչ բան կը պարունակէ, և հետեւաբար անհրաժեշտութիւնը կայ կանոնադրութեան խնամտ նոր աշխատանքի:

«Ճիշտ է որ կայ նաև 1880 Հոկտեմբեր 28էն մինչև 1888 Դեկտեմբերի վերջը պաշտօնավարող և «Խորհրդական Ազգ. Դատական գործոց» տիրոջը կրող հանգուցեալ Սերովրէ Ազնաւուրի պատրաստած

«Օրինական Հրահանգ Ազգ. Դատարանաց Հայոց Թուրքիոյ» վերտառութիւնը կրող հրահանգ-կանոնագիրը՝ որ աւելի նախագիծ կարելի է համարել քան վաւերական հեղինակութիւն ստացած կանոն կամ օրէնք, որովհետև մատուցուած է Ազգ. կեդր. Ընդհանուր ժողովի քննութեան և մնացած անշուշտ Մայր դիւանի համանման բազմաթիւ պարութեաներու փոշիապատ արխիւի անկիւնը՝ այլևս լոյս աշխարհ չգալու համար:

Թէև, ըստ երեւոյթին, այդ հրահանգն ալ այն ժամանակ կեդր. Վարչական Խորհուրդ անունով միջրտուած կեդր. Վարչութեան կողմէ առժամապէս գործադրութեան դնել արտօնուած կերեւայ, բայց կը թուի թէ ո՞չ միայն ամբողջական գործադրութեան չէ արժանացած՝ այլ եւ Հեղինակի, Դատական Խորհրդական Ս. Ազնաւուրի հրաժարումին վերջ դադարած է նաև այդ հրահանգին կիսատ-պատ ժամանակաւոր գործադրութիւնն ալ:

Եւ ուրիշ կերպ ալ չէր կրնար ըլլալ. այն ժամանակ ողբացեալ Նէրսէս Վարժապետեանն էր Պատրիարք, որ փորձով տեսնելով թէ Վարչական մարմիններու կազմը կեանքի պահանջներուն անհամապատասխան է, փորձեց Դահլիճային կազմի ձև տալ Ազգ. կեդր. Վարչութեան, այսինքն Վարչութեան անդամներու մէջ աշխատանքի բաժանում կատարելով յանձնել ամէն մէկ անդամին Վարչական ճիւղ մը պատկանեալ ճիւղին տեսուչը կամ Խորհրդականը անունով, որով ամէն մէկ Խորհրդական իր ճիւղին վարիչն ու պատասխանատու ըլլալով հանդերձ՝ Վարչութեան հաւաքական մարմինը պատասխանատու կըլլար Վարչական ամբողջ մեքենային:

Այս սխտէմը հաստատուեցաւ Ազգ. Ընդհ. ժողո-

վէն 1880ին, վարչական կազմակերպութեան նոր օրէնքը շոշափելով ևւ բարեփոխելով Ազգ. Սահմանադրութեան որոշ տրամադրութիւնները, օրէնքի ուժ չէին կրնար ստանալ և անոր գործադրութիւնը արտօնուել առանց սահմանադրութեան օրինական ճանապարհով վերաքննուելու, ինչպէս նաեւ Ազգ. Փողովի վաւերացումին հետ միասին պետական վաւերացումին ևնթարկուելու: Այսպէս՝ օրինական ճանապարհը լրացուած և պետական վաւերացումը ստացուած չըլլալուն համար՝ դադրեցաւ գործադրութեան դրուելէ:

Ատիկէ զատ խնդրոյ առարկայ հրահանգը չէ՛ր կրնար գործադրութեան մէջ մնալ, որովհետեւ դատական մարմինները բաժնուած են Հաշտարար, Կեդրոնական, Բարձրագոյն դատարան և Եկեղեցական վիճակային ժողով անուաներով չորս աստիճանի խսկ: Կեդրոնական դատարանն ալ Ամուսնական, Անճատական և Վարչական անուաներով երեք սենեակներու, մինչ Ազգ. Սահմանադրութեան Կիրդ յօդուածի երրորդ պարբերութիւնը շատ յանդուգն մեկնուելով Պատրիարքարանի իրաւասութեան սահմանին մէջ է ընդունուած անհատական դատեր, և սակայն այդ ժամանակները պետութեան դատական վերակազմումութիւնը սկսուած ըլլալով Պատրիարքարանին չէր կրնար յղել անհատական վէճեր, ինչպէս պատրիարքարանն ալ չէ՛ր կրնար միջամտել այդ կարգի դատերու մէջ:

Դիտելի է նաև որ նոյն Հրահանգին ստուար մասը ամփոփ և քաղուածօրէն թարգմանութիւնն է Պետական դատավարական օրէնքին, և զրեթէ, ոչինչ կը պարունակէ որ Ազգային կեանքի պահանջներու ուսումնասիրութենէն բղխած ըլլայ:

Դատավարական օրինագծի գլխաւոր նպատակը

պիտի ըլլայ՝ հեշտացումը, դիւրամատչելիութիւնը դատի ու պաշտպանութեան, սպահովութիւնը՝ փաստերու հաւաքումին ու նկատողութեանը, արագ ընթացքը՝ դատավարութեան, նախադրուչութիւններ՝ դատարանի կամ դատավարողներու կողմէ ձգձգումներ կարենալ գործ դնելուն դէմ, և երաշխիքներ՝ դատաւորներու անկողմնակալութեան:

Եթէ ընկերութեան մը՝ իր դատաստանական հիմարկութեանց միջոցով ընտանեկան վէճերուն մէջ միջամտութիւնը միակ նպատակն ունի ընկերութեան համար կեանքը խանգարող չարիքները դարմանել և իր զարգացման արգելք կողմ բարդութիւնները հարթել, — ասոր բնական ու անմիջական պայմանը պիտի ըլլար որ այդ նպատակին ծառայող հիմարկութիւնը, դատարանը, դատավարական ընթացքը՝ ինք ևս չարիք մը չդառնայ, ինք ալ բարդութիւնները ծանրացնող նոր բարդութիւն մը չըլլայ:

Պէտք է որ Դատարանը բացարձակապէս անկախ ըլլայ Դործադիր-Վարչական մարմինէն կամ իշխանութանէն, և դրուած իր կոչման բարձրութեան վրայ:

Դատաւորը կամ Դատարանը առաջնորդող պիտի ըլլայ միմիայն օրէնքն ու իր խիղճը:

Այս բանին համար ալ հարկաւոր է երեք պայման. այն է՝

- ա) Որ գոյութիւն ունենայ առաջնորդող համապատասխան իրաւական ընդհանուր սկզբունք և անկէ բղխած բաւարար օրէնք.
- բ) Որ դատաւորը հմուտ ըլլայ օրէնքի ոգին, տառին ու փիլիսոփայութեանը.
- գ) Որ դատաւորը ունենալով հանդերձ օրէնսդրական հմտութիւն ու մասնադիտութիւն՝ ունենայ անկաշատ ու անկողմնակալ նկարագիր, և այդ նր-

կարագիրը անաղարտ կարենալ պահելու համար ալ նիւթապէս անկախ և ապահով պայմաններու մէջ դրուած ըլլայ, և այս ոչ միայն սոսիկի, այլև պաշտօնանկ չըլլալու և հանգստեան կոչուելու ապահովութեամբ:

Միեւնոյն ժամանակ անհրաժեշտ է նաև որ Գատարանը դիւրամտչելի ըլլայ հանրութեան բոլոր խաւերուն համար:

Եթէ երբէք դատաստանը ձրի դրութեան կարելի չէ վերածել, գոնէ շահագործումի, եկամուտի աղբիւր չնկատուի: Մտիքերն ու ձեւականութիւնները խորոչեցուցիչ չըլլան:

Փաստերու, ապացոյցներու և պաշտպանութեանց որոշ մասը, օրինակ՝ ամուսնութեան, պսակի վաւերականութիւնը կամ ո՛չ վաւերականութիւնը, ազգակցութեան աստիճաններու ապացուցումը, ամուսնալուծութիւնը թելադրող պատճառները կամ փաստերը, օժիտի վերաբերեալ հարցերն ու պայմանները, եւլն. եւլն., պէտք է որ մոցուած ըլլան համապատասխան ձեւաձևարութեան, ամուսնական պայմանագրութեան, ամուսնալուծութեան օրէնքներուն մէջ:

Որքան ալ լիակատար ըլլայ այս կարգի օրէնագրութիւնը՝ նոյնքան կը հեշտանայ և իր պարզութեան կը վերածուի դատավարական կանոնադրութիւնը:

Այսպիսի խնամոտ ու բազմակողմանի օրէնագրութեամբ, ինծի կը թուի թէ այլ եւս տեղի չի՛ մնար պահպանել Պոլսոյ մէջ ի գործադրութեան եզող «Հրահանգ Դատավարութեան» մէջ գտնուող այն պայմանը թէ՛ պարտադիր է տաներէց քահանային ներկայութիւնը դատավարութեան միջոցին, առանց կարենալ ցոյց տալու թէ՛ ի՞նչ բանի պիտի ծառայէ այդ ներկայութիւնը:

Նոյնպէս, կը վերնայ անշուշտ Դատաստանական

ատեանի վճռագրերուն տեղեկադրական ձեւ տրուելը, և վճռագրերը կը խմբագրուին ու կողմերուն կը տրուին՝ ճիշտ նոյն ձեւով ու հիմերով, ինչպէս ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դատարանական վճռագրերը:

Բայց, ընդունելով հանդերձ այս բոլոր օրէնագրութեանց անհրաժեշտութիւնները՝ իբր անխուսափելի չարիք, այնու ամենայնիւ, այն կարծիքէն եմ թէ ինչպէս ամէն մէկ հասարակական հիմնարկութիւն, նոյնպէս դատաստանական հիմնարկութիւնները և օրէնագրութիւնները իրենց ձեւականութիւններովը չեն կարող կատարելապէս գոհացում տալ առաջադրուած նպատակին. անկասկած տեղի կուտան տաղտկութիւններու, տհաճութիւններու ու դանդաղաներու, և ժամանակի ընթացքին՝ ձեւը, ձեւապաշտութիւնը աւելի դերակշռութիւն կը ստանայ քան հիմնական ողին ու բովանդակութիւնը:

Այս երեւոյթին ճշտութիւնը ընդունել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, և այդ երեւոյթին դէմ ալ առայժմ միակ պայմանն է ընդունուած Հաբեմ, arbitrage անուններով յայտնի Միջնորդ դատաւորներու դրութիւնը:

Առհասարակ դատավարական օրէնքները իրենց մէջ կը կրեն յատուկ իրաւասութեան տրամադրութիւն՝ արալիրաժի, կամ, ինչպէս սովորաբար կ'ըսենք, Միջնորդ Դատաւորներու վերաբերմամբ:

Օսմանեան օրէնագրութիւնն անգամ կը կրէ այդ տ ամադրութիւնը:

Միջնորդ կամ իրաւաբար դատաւորները ընտրուելով վիճող կամ պտակտող կողմերէն տրուելիք իրաւասութեանց սահմաններու համաձայն՝ կարող են կրել հաշտարարի և դատաւորի իրաւունքները միանգամայն, մինչև իսկ իրենց տուած վճիռները առանց

վերաքննութեան գործադրելի ըլլալու պարտադիր պայմանով :

Իմ կարծիքով, ցանկալի էր և չափազանց օգտակար կ'ըլլար միջնորդ դատաւորներու տրամադրութիւնը մտցնել նաև մեր դատավարական կանոնադրութեան մէջ :

Միջնորդ դատաւորներու իրաւասութիւնը կարելի էր սահմանափակել միայն երկու պարագաներու համար. — ամուսնութեան վաւերականութեան և ամուսնալուծութեան վճիռներու վերաբերմամբ :

Մնացեալ ամուսնական բոլոր վէճերուն, պարէնի, օժիտի, նոյն իսկ բաժանումի հարցերուն մէջ, լաւագոյն է թոյլ տալ դիմել միջնորդ դատաւորներու դրութեան :

Միջնորդ դատաւորներու վճռադրերը գործադրելի ըլլալու համար՝ անհրաժեշտ կ'ըլլայ նաև երկու պայման. — ի տեղեկութիւն արձանագրել տալ Դատաստանական Խորհուրդի յատուկ տոմարին մէջ երկու կողմերէն միջնորդ դատաւորներուն ընտրութեան և իրաւասութեան վերաբերեալ ստորագրուած թուղթը, և նոյնպէս բերել արձանագրել տալ՝ նոյն Դատաստանական Ատեանի յատուկ տոմարին մէջ միջնորդ դատաւորին վճռադիրը :

Արձանագրութենէն յետոյ Դատաստանական ատեանը իր կնիքով կը հաստատէ վճռագիրը՝ որ կ'ըլլայ համազօր պատկանեալ դատարանի կողմէն տրուած վճռագրին, և հետևաբար գործադրելի :

Ըստ իս, ընդունիլ այս սկզբունքը, մտցնել մեր օրէնսդ ութեան մէջ և աշխատիլ ընդհանրացնելու անոր կիրարկութիւնը, կ'ըլլար մեծագոյն ծառայութիւններէն մին :

Դատարանական վերակազմութիւնը և դատավարա-

կան օրէնսդրութիւնը ինչքան ալ ջանք գործ դրուի ժամանակի պահանջած ոգիին ու աստիճանի բարձրութեան վերածելու, այնու ամենայնիւ մեծագոյն չարիքը, հիմնական ցաւը ո՛չ միայն բարքերու և միջավայրին մէջ կը մնայ՝ այլ և դատական և դատավարական օրէնսդրութենէն ո՛չ մէկ բարիք չի՝ ծնիր, եթէ ճիւղահամարական, ամուսնալուծական հարցերու ու ըմբռնումներու քառասական դրութեան վերջ չդրուի :

Հասի չհասի խնդիրները անվերջ շահագործման և կամայականութիւններու անսպառ աղբիւր դարձած են հոգեւորականութեան ձեռքին մէջ : Հոչակուած ճշմարտութիւն մըն է այս :

Այս չարաբաստիկ իրականութիւնը հաստատուած է նոյն իսկ հոգեւորականութեան ամենաբարձր աստիճանաւորներէն, ձեռնհաս հեղինակութիւններէն՝ պաշտօնական արձանագրութիւններով ու փաստերով՝ որպիսին է Արիստակէս Սեղրակեան արքեպիսկոպոսի, երբևիցի Տփլիսի և Պեսարպիոյ թեմերու առաջնորդին ու կաթողիկոսական ընտրելիին «Ամուսնական խնդիր» հրատարակութիւնը, ինչպէս և իրաւագէտնախիկին վարդապետ Արսէն Գլըճեանի հրատարակութիւնները :

Նոյն և առաւելագոյն չարիքը՝ հայ ընկերային կեանքի հիմքերը քայքայելու սպառնալիքը կը ներկայացնեն ամուսնական կամ ամուսնալուծական վէճերն ու երեւոյթները, ապօրէն կենակցութիւնները և ազգ. իշխանութիւններու բարեկրօնեան և կամայական վերաբերմունքը :

Ու դեռ Կրօնական ժողովը իր միջնադարեան մտայնութեամբը չըջարեալականներ կ'ուղարկէ, հրահանգելու համար որ մեղաւորները եկեղեցւոյ հաղորդակցութենէն զրկուին :

Անարեւմտ. անա՛. հայ հոգեւորականութեան կողմէ մատակարարուող բաւասանը ընկերային ամենախոշոր ու խորարմատ վէրքի մը համար:

Եւ ո՞վ պիտի տուժէ նման շրջաբերականներու տրամադրութիւնէն՝ եթէ երբեք գտնուի գործադրութիւնը յանձն առնող ողորմելի հոգեւորական մը, չեմ ըսեր աղգային մարմին մը: Անկասկած կա՛մ լեզին պիտի թափի թոյլ ու թշուառի մը վրայ, և կամ ոմանց հանդէպ միջոց մը պիտի ծագայէ՛ տպանալիքի, անձնական վերիժառութեան, շահագործման համար, առանց սպառնալիքը կարենալ գործադրելու:

Որովհետեւ, եթէ ընտանեկան կեանքի վատասերումը գոյութիւն ունի, եթէ ընտանե ան բարոյականի ապականութիւնը ընդհանրացած է, — նախ այդ սերած ու տիրած է բարեկեցիկ դասակարգին մէջ, որուն սակայն այլանդակութիւնները պաշտօնական քննութեան ու դատապարտութեան առարկայ չեն ըլլար:

Որո՞ւ համար գաղտնիք է որ՝ եթէ ստորին խաւերու մէջ անկումներ կան, ան գլխաւորաբար հետեւանք է տիրող տնտեսական պայմաններու, մինչ անկեալներու ստուար մեծամասնութիւնը զոհերն են զեղի ու վաւաշոտ կեանքով յափրացող, նիւթականի վայելքը ունեցող արտօնեալ դասակարգի:

Ինչ մը խի՛ղճ ու զո՞ւթ վերջապէս այս սպառուող հայկական ըսուած բաղմախտացեալ ընկերութեան համար:

Տեսնե՛նք ո՞ւր է մնացեր հայկական ըսուած ընտանեկան սրբութիւնը: Գոյութիւն ունի՞:

Գիտե՛նք հարստահարութեանց կեդրոնալայր ներքին այն գաւառները՝ ուր քաղաքական ու տնտեսական պայմաններէն ճարահատ՝ թշուառ յողովուրդ մը պանդխտութեան լեզի բաժակը կը քամէ ցմբուր, ուր տկար ու անճար ծերեր միայն կը մնան և ուր տարի-

ներու ակընդէտ ու յունակտուր հայ կիներ բռնի կամ ահամայ կը դառնայ վաշխառուին, աղային ու պէկին գոհը:

Գիտե՛նք ուր որ վանք մը կայ, ուր որ միաբանութիւն մը կայ և մօտակայ տակաւին կիսաւեր մնացած հայարնակ գիւղեր կան, դիտե՛նք և տեսնե՛նք թէ մնացե՞ր են այդ տեղերը ընտանեկան սրբութիւն:

Դո՛ւրս բերենք գաղտնիքը՝ եթէ տակաւին մնացեր է գաղտնիք. — որո՞ւ զոհերն են ստոնք:

Շրջադայինք բոլոր կեդրոն քաղաքները և տեսնենք թէ ո՞ր խաւերուն և ո՞ր դասակարգին մէջ կը տիրէ բարոյականի կեղծիքն ու խարէութիւնը:

Եւ ո՞ր սքեմաւոր հեղինակութիւնն է որ խղճի հանդարտութեամբ, անբասիր վարքով, առանց իր շուրջը պատմութիւններու փսփսուքն ունենալու՝ կարող պիտի ըլլայ անաթէմայի վճիռն արձակելու:

Եւ ո՞վ իրաւունքը տուաւ հոգեւորականութեան՝ միայնակ տէրն ու դատաւորն ըլլալու ամուսնական յարկին ու կեանքին:

Երբե՛ք, երբե՛ք Հայ եկեղեցին և Հայ ժողովուրդը իր հոգեւորականութեան չէ տուեր այդպիսի իրաւունք, արտօնութիւն կամ առանձնաշնորհում:

Պատմութիւնը կը բողոքէ Հոովմէական ու Յունական եկեղեցիներէն փոխադրուած այդ ոտնձգութիւններուն և անպատասխանատու, տղէտ ու անխիղճ միջամտութեանց դէմ:

Մենք չէ՛ որ պիտի պաշտպանէինք ընկերութիւնը քայքայող ապականութիւնները, լպրչութեամբ իրագործուած ազատ սերը, լիտութեամբ պարծանքի նիւթ եղող որսացումները:

Գոնէ «յանտուն եկեղեցիի» դատ ու դատաստան ընդ-
 ները ընդհանուր պարտադրիչ օրէնքներ ունենային . . . :
 Վճիռներ կարճակտին «ըստ ազգային եկեղեցւոյ օ-
 բինաց», առանց կարենալ ցոյց տալու եւ հիմնաւորե-
 լու թէ եկեղեցիի ո՞ր օրէնքէն և ո՞ր արամադրութենէն
 կը բղխին անոնք :

Ընդհակառակը օրէնքներու բացակայութենէն է որ
 Գաւառի Հոգեւորականութիւնը կը պարտաւորուի ա-
 մուսնական կարեւոր խնդիրներու պահուն լիմեղ Պատ-
 րիարքարան, Պատրիարքարանն ալ իր կարգին կը զխմէ
 Կաթողիկոսին, իսկ Կաթողիկոսներն ալ կը մտկադրեն ու
 կը հրամայեն ըստ իրենց անձնական հայեցողութեան,
 ընդհանրապէս տեղի տալով հակասութեանց :

Ամուսնական օրէնքներու և կանոններու միակ բա-
 րեկիտի՞ճ հաւաքածոն Միսիթար Գօշի դատաստանողիքն
 է, որ սակայն պաշտօնական հեղինակութիւն մը չէ :

Ազգային մշակուած օրէնքի պաշտամունքը ունեցող
 Իզմիրլեանն անգամ չկրցաւ տեսնել իր քաջախիտ-
 թեամբը կազմուած յատուկ Մարմինն աշխատութեան
 ձեւնամուխ ըլլալը :

Վերջապէս ո՞վ պիտի ըլլայ իրաւասուն, հեղինա-
 կութիւնը, դարմանատարը՝ որ կարենայ մասամբ ամու-
 քել, մեղմացնել ցաւը : Ո՞վ պիտի ըլլայ օրէնսդիրը :

Ինչպէ՞ք կը թուի թէ դժուար չէ՞ լուծել այս խնդիրը,
 եթէ մենք դառնանք պատմութեան աւանդութիւննե-
 րուն :

1909ին Յիւրիխի համալսարանին մէջ իրաւագիտա-
 կան տօքթորայի թէզ մը ներկայացուեցաւ : Այդ թէզը
 նուիրուած էր Հայ եկեղեցւոյ և մասնաւորապէս ա-
 մուսնական իրաւունքի ուսումնասիրութեան :

Այդ ուսումնասիրութեամբ, որուն մէկ ամփո-
 փունն ունիմ ձեռքիս տակ, հեղինակը՝ Հայ եկե-

ղեցւոյ նախկին վարդապետ, Էջմիածնի նախկին միա-
 բան, պատմականօրէն կ'ապացուցանէ թէ՛ Հայ Ժողո-
 վուրդը ի'նքն է եղեր իր ընկերային-ընտանեկան կեան-
 քին, ամուսնական հարցերուն օրէնսդիրը . կ'ապացու-
 ցանէ որ՝ վերջին Օրէնսդրական Ազգային Ժողովը
 եղեր է 447ի Շահապիվանի Ժողովը, որ ո՛չ միայն
 ամուսնալուծութիւնն ընդունած է և ամուսնալուծու-
 թեան պատճառ եղող պարագաներն է սահմանած, այլ
 և ամուսնալուծութեան հետ քաղաքացիական պա-
 հանջներու տեսակն ալ է որոշած և ամուսնալուծու-
 թենէ յետոյ՝ կողմերու վերստին ամուսնութիւնը սահ-
 մանած :

Այդ օրէնքով, ամուսնալուծութեան պատճառներ
 են . 1) սեռական անկարողութիւն, 2) այսահարու-
 թեամբ կամ ուրկութեամբ, բորոտութեամբ ախտաւո-
 րութիւն, 3) երկարատեւ ծանր հիւանդութիւն, հաշ-
 մանդամութիւն, 4) անհաշտ ատելութիւն, 5) անհա-
 ւատարմութիւն, 6) ամլութիւն, 7) արուագիտական
 կտտ անասնազիտական հրէշային մոլութիւններ, 8) եօթ-
 նամեայ բացակայութիւն, 9) կոուարարութիւն, ձեծ,
 10) լքում և ապրուստի անհոգութիւն, 11) անկու-
 սութիւն, 12) արբեցութիւն :

Ո՛չ մէկ Ազգային Ժողով օրինական այս աւամա-
 ցբութիւնները չէ փոխեր :

Իսոյց հոգեւորականութիւնը՝ Ազգային այս հեղինա-
 կութեան և օրէնքին հակառակ, Հայ եկեղեցիի կա-
 նոններուն մէջ մտցուցեր է օտար, յաճախ կաթոլիկ ա-
 ւանդութեանց ազդեցութեամբ սնած «եկեղեցւոյ
 Հայրերու» անհատական հեղինակութեան կանոնները :

Հիմնուելով եկեղեցւոյ պատմական աւանդութեան
 ու փաստերուն վրայ, իրաւունք ունինք մերժելու՝ Ազ-
 գային Ժողովներու հակառակ՝ բոլոր օտարամուտ և հայ

հողեւորականութեան, «Եկեղեցւոյ Հայրեր» ու անհատական կանոնները, ու պարտադիր ընդունիլ վերջին իրաւասու Շահապիվանի ժողովի օրէնադրութիւնը կամ կանոնները:

Համաձայն այդ օրէնքին, հասի-չհասի բազմակնճիկ կանոնները կը վերածուին իրենց զուտ հայկական վիճակին և կ'արտօնուին ազգակցութեան մինչև չորրորդ աստիճանը, իսկ խնամիրութեան արդէլքը կ'իջնէ մինչև կնոջ մահէն յետոյ քենիի հետ ամուսնութեան թոյլտուութիւնը:

Իրաւունք ունի՞նք արդեօք այդպիսի քայլ մը առնելու և Ազգային ժողովներով դրուած օրէնքներէն՝ դուրս մնացած բոլոր օտարամուտ և «Եկեղեցւոյ Հայրերու» մէկզմէկու հակասական կանոնները մերժելու:

Կը կարծեմ թէ այդ մասին վէճ չկրնար ըլլալ: Նոյն իսկ զուտ Եկեղեցիի սահմանադրութեան, դաւանութեան տեսակէտով ո՛չ մէկ Հայրապետ չկրնար օրէնադրի, դաւանական ներմուծումի իրաւունքը ունենալ:

Եթէ ընդունուէր այդպիսի իրաւունք, այն ժամանակ իւրաքանչիւր Հայրապետ՝ ըստ իր անձնական հայեցողութեան, իրաւունք պիտի ունենար նոր կանոններ, դաւանութիւններ մտցնելու, եղածը փոփոխելու, ջնջելու, ինչպէս ատիկա երբեմն տեղի ունեցեր է. նման պարագայի մը մէջ Եկեղեցի չէր մնար:

Եկեղեցւոյ Հայրը կամ Հայրապետը, Կաթողիկոսը մէկ իրաւունք և պարտականութիւն ունի. — կառավարել Եկեղեցին՝ Եկեղեցիի օրէնքներով ու դաւանութիւններով:

Վերջին տարին՝ Էջմիածնի կաթողիկոսներ շատ անգամ առիթ ունեցեր են յայտարարելու՝ թէ անոնք միայն պահապանն են Եկեղեցիի օրէնքներուն և իրաւասու չեն զանոնք փոփոխելու:

Սիւրբ թէ քանի որ ժամանակի ընթացքին շեղումները, զեղծումները, ներմուծումները տեղի ունեցեր են, ո՛վ պիտի ըլլայ այն հեղինակութիւնը՝ որ յայտարարէ ջնջուած Ազգային ժողովներու հակառակ ներմուծումները, յայտարարէ Շահապիվանի ժողովի կանոններուն պարտադրութիւնը, վերախմբագրէ այդ կանոնները և սրբագրելով այդ կանոններու պատժական ու քաղաքացիական պահանջներու — ապաշխարանք, ծեծ, տուգանք, պարէն, գոյք, օժիտ — մասը՝ ժամանակակից կեանքի ու տնտեսական պայմաններու համաձայն վերստին օրէնք դնէ:

Անկասկած այդ բարձրագոյն հեղինակութիւնը պիտի ըլլայ նոր Ազգային ժողով մը:

Այդպիսի ժողովի մը գումարման նախաձեռնութիւնը հաւանականաբար պիտի վիճակուէր Էջմիածնի Կաթողիկոսին:

Բայց աչքի առաջ ունենալով Ռուս Կառավարութեան ձգտումները, աչքի առաջ ունենալով որ ռուսական ձգտումները իրենց ազդեցութիւնը ունեցեր են, և Էջմիածնայ Սինոդը՝ ներշնչուած ու պաշտպանուած կառավարական ներկայացուցչէն — Փրոֆուրօրէն — վաղուց կը ձգտի և կը հետեւի վճռել ամուսնական խնդիրները ռուս պետական օրէնքներով, այն օրէնքներով՝ որոնք սահմանուած են միմիայն փրավօսլաւներու, ուղղափառներու համար: Կը կասկածիմ որ այժմեայ Կաթողիկոսը կարենայ հեշտութեամբ նախաձեռնել այդպիսի ժողովի մը գումարումին:

Հայ Եկեղեցիի պաշտպան, Եկեղեցիի իբխանաւորներն են որ կը հասատեն Հայ Եկեղեցիի և Ռուսական Եկեղեցիի միջեւ կամուրջը, առաջին հիմնարկէքը՝ պետական-ամուսնական օրէնքի կիրառութեամբ:

Այդպիսի պայմաններու մէջ առաջադրել և յուսալ հեշտութեամբ — նոր Ազգային ժողովի գումարման —

նախաձեռնութիւնը Մայր Աթոռէն՝ աւելի քան միամիտութիւն կ'ըլլար :

Իսկ սպասել աւելի նպաստաւոր պայմաններու և օրերու , կը նշանակէ յետաձգել անորոշ ժամանակով անյետաձգելի պահանջ մը . կը նշանակէ թողուլ որ չարիքը աւելի արժատանայ , վտանգը աւելի սպառնական դառնայ :

Եթէ Ռուսաստանի Հայութիւնը և Թուրքիոյ Հայութիւնը — Ազգին այդ երկու խոշոր հատուածները — իրենց կուլտուրական ներքին ինքնավարութեան համար ուրոյն Սահմանադրութիւնով ու կանոններով , ինչպէս Թուրքիայի մէջ Ազգ . Սահմանադրութիւնը և Ռուսաստանի մէջ Պոլսոյնիան , կը կառավարուին , այդ դեռ իրաւունք չտար որ այս տեղի կամ այն տեղի հատուածը ենթարկուի մէկին կամ միւսին կողմէն դրուած կամ դրուելիք ընկերային և դաւանական կանոնադրութիւններուն :

Ատոր համար հարկաւոր է Ընդհանուր Ազգային Ժողովի մը հեղինակութիւնը :

Այնու ամենայնիւ , աչքի առաջ ունենալով մօտ ապագային մէջ այդպիսի Ժողով մը կարենալ գումարելու անհաւանականութիւնը , ստիպուած ենք հաշտեցնել երկու ծայրերը :

Բանի որ չունինք ի գործադրութեան եղող ընդհանուր օրէնք և կանոն մը , հասի-չհասի և ամուսնական հարցերու ամար , քանի որ գոյութիւն ունին շեղումներն ու զարտուղութիւնները , կը կարծեմ որ , Շահապիվանի Ժողովի օրէնքը հիմք ունենալու պայմանով , մեակելի լինու ընդհանուր օրէնք մինչև Ազգ . Գերագոյն Ժողովէն վաւերացուելը՝ կարելի է ենթարկել զայն Թուրքիոյ Ազգային Բարձագոյն Ժողովի վաւերացմանը և ժամանակաւորապէս զօրծադրութեան

դնել Պոլսոյ Պատրիարքարանի ենթակայ երկիրներու Հայութեան պարտադիր ընել :

Թէ որը պիտի ըլլայ Թուրքիոյ Հայոց Ազգային Բարձագոյն Ժողովը՝ որ ունենար հեղինակութիւնը այդ վաւերացումին , Ազգ . Կեդրոնական Երեսփոխանական Ժողովը՝ թէ ուրիշ Ժողով մը , — այդ կրնայ որոշել ինքը Ազգ . Երեսփ . Ընդհանուր Ժողովը :

Իմ կարծիքով , եթէ գումարուէր արտակարգ Ազգ . Գերագոյն Ժողով՝ որուն անդամները բաղկացած ըլլային Թուրքիոյ , Պարսկաստանի , Ամերիկայի , Եւրոպայի թեմերու լատկապէս այս խնդրերին համար ընտրուած մէկ մէկ աշխարհական և եկեղեցական պատգամաւորներէ , այդ կ'ըլլար աւելի ձեռնհաս ժողովը՝ քան Երեսփոխանական Ժողովը . կը կրէր գրեթէ Ընդհանուր Ազգային Ներկայացուցչականի պատկերը . բայց կը կասկածիմ որ առ այժմ այդ քայլը ընելու չափ համարձակութիւն և վճռականութիւն գրտնուի մեր մէջ , ուստի և ոչ մէկ անպատեհութիւն կ'ունենայինք՝ եթէ բաւականանայինք ժամանակաւորապէս Կեդր . Երեսփոխանական Ժողովի վաւերացումովը :

Այսպիսի քայլ մը այն առաւելութիւնը կ'ունենայ որ ո՛չ միայն անյետաձգելի պահանջ մը կ'ազատի անորոշ ժամանակներով յետաձգուելու , լուծում չըստանալու վտանգէն , այլ և կը զգուշացնէ , կը ստիպէ էջմիածնի Սինօզը ոռուսական օրէնսդրութեան հետեւելու վտանգաւոր ուղղութեանէն , ու ակամայ կը փութացնէ Ընդհանուր Ազգային Գերագոյն Ժողովի գումարումի նախաձեռնութիւնը :

ՊԱՐԷՆ ԵՒ ՕԺԻՏ

Եկեղեցիի բեմէն շատ քարոզներ տրուեցան, շատ պատուէրներ ու արգելքներ դրուեցան վարդապետներու, եպիսկոպոսներու, պատրիարքներու և յաճախ անոնց թելադրող իշխան աղաներու կողմէ՝ օժիտի դրութիւնն ու արդ ու զարդը ջնջելու համար: Օժիտի խնդիրը Պետական ուշադրութեան առարկայ անդամ եղած ու ֆէրմաններով արգելքի ենթարկուած է. բայց այդ բոլորը մնացած են «ձայն բարբառոյ յանապատի», որովհետև այդ արգելքը դնողները չէին անդրադառնար պատճառներուն վրայ, այլ կը դատէին միայն երեւոյթներէն:

Արգելք դնողներն ու պատուէր տուողները նկատի չունէին որ արդ ու զարդէն և օժիտէն աշխատաւոր ժողովուրդն է որ կը սուժէ: Ընդհակառակը այդ ուղղութեամբ եղած ծախքերն ու շոպուտները վաստակի ու շահագործման աղբիւր ըլլալով կրօնական ու աշխարհական իշխանաւորներուն կարգադրութիւնները թելադրող դասակարգին համար, անոնց սեւէ մտահոգութիւն չափաի պատճառէր և այն պարագան թէ աշխատաւորութիւնը որքան կը սուժէ այդ բանէն և թէ ի՞նչպէս պէտք է փրկել զայն այդ շարիքէն: Բայց երբ օժիտի դրութիւնը ձեւափոխուելով իր նախնական նպատակէն ու սահմանէն՝ բարեկեցիկ դասակարգերու համար նիւթական անձկութիւններու, նիւթական-բարոյական աւերումներու պատճառ կը դառնայ, այդ պահուն է որ նոյն այդ դասակարգերը իրենց սեփական շահերու պաշտպանութեան համար կը դիմեն արգելքներու և պատուէրներու միջոցներուն: Ու այս անգամ ալ իրենք իրենց դէմ դրած արգելքներն ու սահմանները պահպանել չէին կր-

նար, որովհետև մէկ կողմէ կեանքի անողոք պահանջներուն դէմ երթալ անհնար ու անբնական էր, միւս կողմէ երեւոյթի բանաւոր լուծման համար պատճառներու մէջ չէր կրնար թափանձել:

Օժիտի ծագումը մարդկային իրերօգնութեան, ընտանիքի կազմութիւնը դիւրացնել տւող մարդկային ստեղծագործական մտքի բարիքներէն մէկն է եղած, քաղաքակրթական սղղակ մը, և թէ կուզէք, կարճ խօսքով, օժիտը անխուսափելի հետեւանքներէն մէկն է կեանքի նիւթական պայմաններուն:

Օժիտի դրութիւնն ու պայմանները փոխուած են ժողովուրդներու կուլտուրական, անտեսական և միջկե իսկ բնախօսական պայմաններու համեմատութեամբ:

Տեսնեսական և կուլտուրական վարի աստիճաններու վրայ գտնուող ժողովուրդներու մէջ, զեռ միջկե մեր օրերուն ալ, ուր իզական սեռի ծնունդը նուազ է քան արականը և ուր իզական սեռը ընտանիքին համար ո՛չ միայն սերունդի արգասաւորութեան, վայելքի միջոցն ու աւարկան է՝ այլ և աշխատող ձեռք է ընտանիքի անտեսութեան համար և անհրաժեշտութիւն մը — աղջիկը, կինը չէ՛ որ կը բերէ օժիտը իր էրկանը կամ անոր յարկին. այլ ընդհակառակը, կին ինդրող պքն ու անոր ընտանիքն է որ կը պատրաստէ օժիտը և կը տանի աղջկան ծնողքին՝ անոր հաւանութիւնն ու հաճութիւնը ստանալու համար: Այս երեւոյթին պատճառը այն է որ, աղջիկը երթալով ամուսնական յարկը՝ իր հօրնական ընտանիքէն կը պակսի գործող, աշխատող ձեռք մը, ո՞նա այդ պակսելիքը հնարաւորութեան չափով փոխարինելու համար ալ կը կատարուին յանձնաւորութիւններ հանդէպ աղջկան ծնողքին:

Տեսնեսական, բնախօսական այս պատճառներուն հետեւանքը պէտք է համարել, իմ կարծիքով, քաղա-

քակրթական աստիճանի ցած մակարդակի վրայ գտնուող ժողովուրդներու մէջ — գլխաւորաբար գիւղերու մէջ — զեռ մինչև այժմ այշարունակուող «աղջիկ քաճել»-ու սովորութիւնը: Աղջիկ քաճելը առնական տաքինութիւն մը, յաջողութիւն մըն է անոնց մէջ, որովհետեւ աղջկան կամ հարսնացուին մատուցումը քիչ է, իսկ պահանջը շատ: Սակարկութիւնը չյաջողիր, աղջկան ծնողքին կամ անոր ընտանիքին համաձայնութիւնը չըտացուիր և անձ հարս ինդրողը կը քաշէ կը յափշտակէ աղջիկը. անկէ ետք սակարկութիւնը արդէն կը դիւրանայ: Ի հարկէ որ հաւանական այս սկզբնապատճառին հետ խառնուած են և վայրենի ընտղներ ու բարքեր, որոնց պատճառով աղջիկ քաճելը հասած է այլ հետեւանքներու, բայց խնդիրին էութիւնը չզաղբիր բնասոսական ու անտեսական ըլլալէ:

Կուրտուրական աւելի բարձր աստիճաններու վրայ կեցած այն ժողովուրդներու ևւ դասակարգերու մէջ՝ ուր բնախօսական ակներեւ տարբերութիւններ չկան ևւ մատուցումն ու պահանջը կը հաւասարակշուտին, ուր աշխատանքի բաժանումը ներդաշնակ է երկու սեռերու մէջ և նոր ընտանիքի մը կազմութիւնը կամ ամուսնացեալ զոյգերով ընտանիքի անդամներու թիւի զարգացումը պահանջ է երկու կողմերուն համար այ՛ այն տեղերը օժիտը կը յատկանայ ամուսնացեալներու և անոնց նոր կեանքի պահանջներուն համար ու կը հայթայթուի կամ համայնօրէն՝ գիւղի, թաղի, աղգակիցներու կողմէ, կամ խօսեցեալներու ծնողներուն կողմէ միանգամայն, և կամ այս բոլոր ձեւերը միասին, նայելով դարձեալ տեղական, ազգային, անտեսական պայմաններուն ու կուրտուրային:

Կը հասնի իբրև թէ աւելի բարձր քաղաքակրթութիւնը, գոյութեան կուրք սուր չափեր կը ստանայ, մտածաւոր սեփականութեան ու արդիւնաբերութեան

մէջ գործ դրուած յաւելեալ արժէքի ու անյազ ևւ անսահման մրցումի սխառէմները կը յեղաշրջեն անտեսակաճ կեանքը, արտօնեալ դասակարգերու համար կինը կը դառնայ պաճուճանքի ևւ միայն հաճոյքի առարկայ, աշխատանքը կը ծանրացնէ էրիկ մարդուն վրայ, ուստի օժիտի պահանջն ու ձեւը ևւ կը փոխուի և կը հասնի կեանքի պահանջներու թելադրութիւնը եզոզ ձեւերուն ու չափերուն:

Փամանակակից անտեսական պայմաններուն, կուրտուրայի, արդիւնաբերութեան զարգացման աստիճաններուն համեմատութեամբ օժիտի ձեւերուն և չափերուն կիրառութիւնն այլ կը դանազանուի ո՛չ միայն ժողովուրդներու այլ ևւ դասակարգերու մէջ, պահելով իւրաքանչիւրը իրեն սուսնադասուել ընդհանուր գիծը:

Ու այդ ընդհանուր գծերուն մէջ մենք կը տեսնենք երեք խոշոր բաժանումներ ասորին, միջին ու բարձր դասերէ:

Մէկ կողմէ նախնական ընտանիքի անտեսութիւնը կը վերնայ, կինը կը դադրի տան անտեսն ըլլալէ, կը թողու կանանց յատուկ տան զբաղումները ևւ կը մտնէ էրիկ մարդոց յատուկ նկատուած աշխատանքներու ևւ ասպարէզներու մէջ, ամուսինին օժանդակը կը դառնայ և կամ միտ մինակ կըլլայ իրեն գլխուն ճարը նայողն ու ինքզինք անուցանողը, իհարկին նայնիսկ իր օժիտն հայթայթողը: Միւս կողմէ կինը կը դառնայ բացարձակ անգործ անտեսական կեանքին մէջ, հաճոյքի առարկայ և պաճուճանք, հրաժարելով նայնիսկ մայրական պարտականութիւններէ, և սուսատրակ կնոջ մատուցումը կը շատնայ պահանջէն: Ուստի ևւ, համաձայն այդ պայմաններուն այլ, ինքնին կը փոխուին ևւ կը ծանրանան օժիտական պահանջները, սակարկութիւնները, դրժումներն ու զեղծումները:

Քանի որ պատճառները չեն վերջանար, չեն վեր-
նար նաև արդիւնք եղող օժիտները, որոնք չարիք Ա-
լայէ աւելի հաւասարակշռութեան արդար պահանջներն
են, եթէ կանոնաւորութեան վերածուին:

Այս կանոնաւորումն է որ աճա՝ ընկերութիւնները
ստիպուած են օրէնսդրական ճանապարհով ի գործ դնել .
ուրկէ Հայկական Իրականութիւնը չկրնար բացառու թիւն
կազմել:

Հնարաւորութեան չափով այդ նպատակին ծառայե-
լու համար Օրէնսդրութիւնը աչքի առաջ և սխաի ու-
նենայ երեք տեսակէտ և ըստ այնմ ձեւակերպէ իր օ-
րէնսդրական միջոցները, որոնց համաձայն՝

ա) Ամուսնական-ընտանեկան կենսակցութեան հա-
մար օժիտը ըլլայ ամուսնացողներու փոխադարձ յանձ-
նաւորութիւններու գոյութեան և անտեսական կուտի մէջ
փոխադարձ օգնութեամբ թեթեւացուած միջոց:

բ) Օժիտը չծառայէ իրրեւ տուարկայ և միջոց՝ օժիտը
բերողին ու պահանջողին չարաշտնութեան ու զեղծում-
ներուն:

գ) Ամուսնացողներու բաժանման կամ ամուսնա-
լուծութեան պարագային՝ իրաւտէրը չենթարկուի զըր-
կումներուն և կարենայ տիրանալ իր բաժինին:

Ինչպէս օժիտը ամուսնութեան, կենսակցութեան
պայմանադրութեան սկիզբին, նոյնպէս և պարէնը, բու-
ժանութեն կամ ամուսնալուծութենէն յետոյ՝ լքուածնե-
րու պաշտպանութեան համար արդարութեան անհրա-
ժեշտ պարագ մըն է, զոր կարգի ու պարտադրութիւն-
ներու տակ առնելը ընկերութեան էական պարտակա-
նութիւնէն մէկն է:

Տիրող պայմաններուն մէջ մեզ ևս կը մնայ ուրինն
համակերպիլ իրականութեան հետ և հետեւիլ քաղաքա-
կիրթ աշխարհի իրաւական ըմբռնումներուն:

Ա Մ Փ Ո Փ Ո Ւ Մ

Ընդհանուր գծեր պարունակող այս առաջարկները
իմ մասնադրութեանն միայն յատուկ չըլլալով՝ իրականու-
թիւնէն ըլլալու հասունցած պահանջներ են Հայկական հա-
տարակութեան բոլոր խաւերուն ու դասակարգերուն
համար հաւասարապէս, և կամերիտիւն հետեւեալ կէ-
տերուն մէջ .

ա) Զաւուժ և մերժում օտարամուտ, մանաւանդ
լաւիկական ազգեցութիւնը կրող բոլոր կանոններուն և
հրահանգներուն ամուսնական ինչորի վերաբերմամբ, այն-
պէս ինչպէս Պատմութեան Ազգային Օրէնքն է սահմա-
ներ, այսինքն՝

ա) Ամուսնութիւնը լուծելի է, ուստի ևս կրն-
ուանաի ապահարզանի սկզբունքը .

բ) Ամուսնալուծութեան համար կրնուանուին Եա-
նապիւմանի Ազգային Փողովի նախատեսած պատճառներն
ու պարագաները՝ մշակուած ու ձեւակերպուած ժամա-
նակակից բարքերու, ըմբռնումներու և քաղաքակիրթ
աշխարհի օրէնսդրութեանց համաձայն .

գ) Ամուսնալուծութիւնը չպայմանաւորուի բը-
նաւ վերամուսնութեան արգելքով:

դ) Կը մշակուի ժամանակակից անտեսական պայ-
մաններու պատշաճեցուած օժիտի ու պարէնի օրէնք:

ե) Առանց պասկի ամուսնութիւնը՝ իբրեւ ընկերա-
յին-քաղաքացիական ակա ու իրաւական հարց, կ'են-
թարկուի Հայ Ազգային Ընդհանրական Փողովի օրէնս-
դրական իրաւասութեանը:

զ) Ամուսնական վէճերը դատերն ու խնդիրները իրենց
բոլոր ձեւերովը, ըստ Ազգային Սահմանադրու-
թեան, ենթակայ ըլլալով Ազգային ներքին ինք-

նախարութեան իրաւասութեանը, Գատաւարական Օրէնքը կը հիմնաւորուի ձգձգումներէ և կամայտկանութիւններէ ազատող, ինչպէս նաև կողմերու իրաւանց պաշտպանութեանը աշխատող արագ, զիւրամտառչելի ու պարզ պայմաններու վրայ:

ե) Գատական մարմինները իրենց սահմանուելիք ասփճաններովն հանդերձ, Ազգ. Սահմանադրութեան ոգիին իսկ համաձայն, իրենց դատաւարութեանց ու վրձիոններուն մէջ բացարձակապէս անկախ կը մնան Ազգ. Գործադիր Իշխանութեան բոլոր ժողովներէն ու հեղինակութիւններէն:

բ) Գատաւորները կրնարուին ցկեանս ևւ ապահովուած նիւթականով:

բ) Կրնդունուի Միջնորդ Գատաւորներու դրութիւնը՝ սահմանուած յատուկ օրէնքով:

ձ) Իրաւարար կամ Միջնորդ Գատաւորներու վճիռներն ալ գործադրութեան կը դրուին Ազգ. Գործադիր Իշխանութեան միջոցով:



21

9004

«Ազգային գրադարան»



NL0217622

38.000

The image shows the front cover of a book. The cover is decorated with a marbled pattern consisting of numerous thin, overlapping lines in shades of green, red, and black, set against a light tan or beige background. The lines are irregular and create a dense, web-like texture. At the top center of the cover, there is a small white rectangular label with the number '38.000' written in blue ink. On the right side of the image, the dark green, textured spine of the book is visible, extending from the top to the bottom.